

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

Ան Հայ էր ազգով, զաւակ քարպաշու ծնողներու թորոսի եւ Գռհարազիզի, որոնք Շահ Աբրասի հալածանելերուն ժամանակ երեւանցիներուն հետ քշուեցան Սպահան, եւ հոն մեծնալով ամուսնացան: Աննացմէ ծնաւ Ռոկան, Հայոց 1063 (+551=1614) քարականի Ցունուար ամսուն: Երբ մեծցաւ, իր ծնողքը գիտի Վ. Գրոց ուսման տուին: Աև ուսմանցաւ իր կարգութեան չափով, աշխարհականերու ժամանակերէն (ուսուցիչ), մինչև Մովսէս Կարդաղիկոսի (այն ատեն Վարդապետ) Սպահան գալը. զայն շատ սիրավ ընդունեցին Սպահանի Հայ քրիստոնեաները: Մինչ այդ Մովսէսի աշակերտներէն հեզանցի եւ սրբառուն մարդ մը՝ Խաչառուր Վարդապետը իրենց առաջնորդ ընտրեցին. ան ըՄահան մնալով բազում բաներ կարգադրեց, օրէնքներ դրաւ, բարեկարգութիւններ բրաւ, դպրոցներ իմբնեց եւայլն, որով շատեր կրցան ուսմի Ս. Գիրքը, որոնցմէ էր նաև Ռոկան աննաևով այս քարքիլը: Աև մանկութենէ շատ փափաքած էր աշակերտի այդ մենաստանին և Վարժարանին, բայց իր ծնողքը ընդդիմացած էին. սակայն ինք շատ տենչչալով այդ կարգին (ժամանակութեան) եւ ուսման (Ս. Գրոց), ծնողքէն զաղոտի զնաց Խաչառուր Վարդապետի մօս ուսման եւ կրօնառութեան համար: Երբ ծնողքը իմացան, գացին զինք վերադաբելու, բայց շատ փորձնեցին ու չյաջողեցան զինք համոզիլ, որովհետեւ մի ժամի անզամ գացին ու պատրուակներով բերին զայն եւ չգեցին որ վերսին երթայ: Խակ ինք այնքան փորձեց

փախչիլ, որ ծնողքը ճանարանալով բոյլ տուին իրեն հոն մնալ: Այդուղ ան կարի ժամանակի մը մէջ սորվեցաւ Սաղմոսը եւ Հայաստանեայց Եկեղեցւոյ շարականները, ինչպէս նաև ուրիշ Գիրքեր, Կարողիկեայց եւ Պօղոսի քուղքերը եւ Խայրի մարգարեւութիւնը: Խոյն շրջանին Շահը Մովսէս Վարդապետը իր մօս Բարելոն կանչեց, մոմ ներմկցնելու համար, ուր իրեն տուաւ իր փոքրաւորներէն չորս սղաք, որոնց մոմ ներմկցնել սորվեցնելով տարաւ յանձնեց Շահին: Այդուղ հրաման սուացաւ Էջմիածնի լուսարարութեան, ուստի գրեց Խաչառուր Վարդապետին, որպէսզի իր մօս Էջմիածնի երթայ, ինչ որ այս վերջինը անյապաղ կատարեց: Երբ Էջմիածնին հասաւ Մովսէս Վարդապետը Կարողիկոս ձեռնադպրեցին, եւ ան իր ձեռնադրութենեն յետոյ Խաչառուր Վարդապետը Արեւմուսան տան նըւրակ նշանակեց, իսկ ինք վերըստին եկաւ Սպահան, այցելելու նոր քաջանոր Շահ Մէֆիին եւ զայն շրջնակութենու, որովհետեւ այդ ողբուու Շահ Աբրաս մեռաւ եւ Շահ Ակտին յաջորդեց անոր: Կարողիկոսը իր խնդրանքը կատարել տուաւ քաջանորին, որ էր՝ 100 քուման տուրքին զնցումը, զար Շահ Աբրասը հաստառած էր Մելքիսէտը Կարողիկոսի յանձնարարութեամբ: Երբ Կարողիկոսը աշնան Էջմիածնին պիտի վերադանար, փոքրիկ Ռոկանն ալ հետը տարաւ: Երբ Ռոկան Կարողիկոսին հետ Էջմիածնին հասաւ, հոն հանդիպեցաւ Մելքիսէտը Վարդապետ Վժանեցիի, որ կորովի, բանի բոյն անձ մըն էր եւ մասնառարար գիտութիւն լաւ գիտեր. բայց Ռոկան երթե շմտածեց հետեւի անոր զի-

տութեան, որովհետեւ տակաւին փոքր էր, մանաւանդ որ Հայոց մէջ ոչ գիտէր այդ գիտութիւնը։ Մասնաւորաբար երեւելիները Հայոց —որոնք կը կարծէին թէ իրենց քով էր ամէն գիտութիւն—, կը դատապարտէին այդ ուսումը։ Ասոնք կ'ասէին գիտութիւնը,

անհենար է իրօդութիւնները նիշդ կերպով հասկնալ եւ Աստուածաշուշը բացատրել։ Գարնան Մելքիսէկ Վարդապետ Աստրպատականի կողմերը զնաց, ազատելու համար Ղազանի մէջ գտնուող իր գերի եղբօրորդին, բայց չկրցաւ գտնել զայն տեղայն խառնակութեանց պատճա-



Անոնամաշատիւ, Ամազերսում, 1666:

բէին այդ ազնուական անձը, որով հետեւ իրենք այդքան քան ըմբռունելու կարողութենէն գուրկ էին, ուստի Ռւկան չիետեւցաւ այդ լուսաւը եւ աստուածապարգեւ գիտութեան, և նսնելով մէծագոյն պարաւողներ։ Առանց այդ գիտութեան

և առ որովհետեւ Օսմանցիներու զօրավար Խոսրով Փաշան հոն գալով խաղաղութիւնը վրդաված էր, ուստի Երեւան վերաբարձար ան։

Այս ժամանակ Ռւկանի ուսուցիչը Խաչատուր Կեսարացին, Սարմատացուց (Լեհաստան) երկրէն եկաւ

Սիմոն Զուլայեցիի հետ, որ իր հետ վանական էր եւ իր աշակերտը. ասոնք շատ ամօրով մնացած էին տեղույթն քիստոնեամերուն առջեւ, ժերականութեան եւ իմաստափրութեան արուեստին մէջ անհմուտ ըլլալով: Ուստի էջմիածին հասնելով երբ տեսան Տէր Մելքիսէտը, շատ սիրով ձեռնարկեցին գիտութիւն ուսանի, որքան որ ան կրցած էր սորվի իր շանեթերով: Նախ ուսումնասիրեցին Դաւիթ Ներգինացիի «Սահմանը» Երեւանի անապատին մէջ, ուր Ուսկանն ալ սկսաւ ուսանի մինչեւ որոշ ժամանակ մը: Երբ արեղաները եւ իր ընկերները, որոնք էջմիածին էին տեսան ատիկա, բռոքուցին Մովսէս Կաքողիկոսին եւ ըսկան. Կամ մեզի ալ արտօնէ Երեւան երթալ եւ դաս առնել, կամ Մելքիսէտը Վարդապետը հոս բեր որպէսզի մեզի ալ դաս տայ: Ասոր վրայ Կաքողիկոսը, ուրիշ նար չունենալով, հրամայեց Մելքիսէտ Վարդապետին էջմիածին գալ եւ դաս տալ այն արեգաներուն որոնք կը փափաքէին: Երբ Մելքիսէտ էջմիածին գնաց, հաշատուր Վարդապետ չուցեց անոր ընկերանալ, այլ փափաքեցաւ Երեւանի անապատը մնալ: Հարկ էր որ այս երկութիւն (այսինքն Սիմոնէ եւ Ուսկանէ) մէկը մնար Խաչատուր Վարդապետին մօս, որովհետեւ անոր աշակերտներն էին մանկութեն ի վեր: Սիմոն որ երէցն էր, ըսաւ Ուսկանին. Մեր երկութիւն մէկը հոս Վարդապետին մօս պէտք է մնայ: Այս գիտութիւնն ալ շատ կարեւոր է մեզի համար, որովհետեւ Սպահան երթալ եսք իրարու կը սորվեցնեմք: Եթէ կը կամենաս ուսանի, դուն գնա, ես կը մնամ հոս սպասաւրելու: Խական որ է իսկ մէջ կամ ալ ամբողջապէս սորվեցաւ ու հայերէնի քարզմանեց, որմէ կազմեց ամփոփ Քերականութիւն մը: Միս գիտութիւններն ալ համառու կերպով սորվեցաւ, այսինքն գիտութիւն, վիխտփայութիւն, զերքիխտփայութիւն, նաև Երկրաչափութիւն եւ աստղաբաշխութիւնն եւ աստուածաբանութիւն, բայց ոչ լիապէս եւ իր փափաքէն կաքողիկոսէն, թէ իր ընկերներէն եւ թէ մեր ազգէն, եւ նոյնիսկ իրմէ աւելի ուսմիկ ու խոնարի անձերէ, որովհետեւ բուռոր իր դէմ եւան իրեւ օտարի, եւ հարուածեցին զայն

Վարդապետին մօս. Խակ Սիմոն Մելքիսէտ Վարդապետին հետ էջմիածին գնաց, ուր ուսանեցաւ Պորֆիրը եւ Ստորօգութիւնը, խակ Պէրիարմէնիան մինչեւ 14 գլուխ: Այս օրերուն Սպահանէն պատուիրակներ եկան, որպէսզի Խաչատուր Վարդապետը հետ տանին, որուն հետ գացին նաեւ Սիմոնը եւ Ուսկանը: Սպահանի մէջ Սիմոն իր սորվածները Ուսկանին սորվեցուց, խակ Պէրիարմէնիան եւ Քերականութիւնը միասին սորվեցան, որովհետեւ ինք ալ շատ ուշիմ էր: Այն օրերուն Մովսէս վախճանեցաւ եւ Փիլիպպոսը Կաքողիկոս ձեռնադրեցին: Կաքողիկոս ըլլալէ Եսք Փիլիպպոս համակով մը Խաչատուր Վարդապետէն խնդրեց Ուսկանը, որ շուտով դրկեց: Ուսկան էջմիածին մէջ հանդիպեցաւ Դադմատացի (Լատին) Վարդապետի մը, Պօղոս ամունով, ազգով Խոալացի, որ շատ լաւ գիտէր իմաստափրական գիտութիւններ: Անոր հետ բազմից խօսելով, զայն գտաւ բանիքուն եւ շատ հմուտ, թէակետ ֆիչ մը տկար հաւերէն լեզուի մէջ: Ասոր համար զգելով ամէն բան, բոլոր կամեն կետեւնեցաւ անոր, եւ ֆիչ մը յատիներէն եւ գիր սորվեցաւ: Քերականութիւնն ալ ամբողջապէս սորվեցաւ ու հայերէնի քարզմանեց, որմէ կազմեց ամփոփ Քերականութիւն մը: Միս գիտութիւններն ալ համառու կերպով սորվեցաւ, այսինքն գիտութիւն, վիխտփայութիւն, զերքիխտփայութիւն, նաև Երկրաչափութիւն եւ աստղաբաշխութիւնն եւ աստուածաբանութիւն, բայց ոչ լիապէս եւ իր փափաքէն կաքողիկոսէն, թէ իր ընկերներէն եւ թէ մեր ազգէն, եւ նոյնիսկ իրմէ աւելի ուսմիկ ու խոնարի անձերէ, որովհետեւ բուռոր իր դէմ եւան իրեւ օտարի, եւ հարուածեցին զայն

իսրխտալով եւ մեծաբանելով, եւ վիճարանելով ու հականառելով այնպիսի քաներու մասին՝ որոնց մէջ ոչ միայն կրթուած եւ մերկուն չէին, այլ որոնք ո՛չ ուսանած էին եւ ոչ իսկ լսած այդ նիւթերուն մասին։ Խոկ ան, թէեւ քաջ գիտէր Հայոց անհանդուրժողութիւնն ու բրսութիւնը, սակայն սեփական փորձառութեամբ կը հասկնար նախնիքներուն բողոքնենոր, որոնք շատ մը ձեւերու կը գանգատին զիրքերու մէջ, ինչպէս մեր վեհ քարգմանիշներու եւ Մովսէս իր «Աղք»ին մէջ։ Խոկ ինք այս հալածանիքներու եւ փորձանքներու հեղեղին ժամանակ ոչ ո՛չ եւ ոչ մէկ տեղէ օգնութիւն կամ միշիքարութիւն տեսնելով, այլ միշտ վիշտերու եւ պէսպէս նախատինքներու եւ արհամարհանիքներու ենթարկուած՝ սկսած իր սորված քերականութիւնը լատիներէնէ հայերէնիք քարգմանել, յետոյ՝ աղօրքներ, օրիներգութիւնները, նաեւ «Տարեք Տրամարանութեան»ը։ Երկար տարիներ Կաքողիկոսութիւնը վարելէ եւով վախնանեցաւ Փիլիպոս, եւ իրեն յաջորդեց Յակոբ Զուղացեցին։ Ան ալ սկսաւ արհամարհել Ուկանը որոշ ժամանակ մը, մինչ այս վերջինը կը համբերէր ի սէր Քրիստոսի, կրիմելով Երեմիա Մարգարէի ըսած խօսքը՝ թէ Տիրոց պիտի սպասեմ եւ պիտի համբերեմ։

Այս օրերուն Ուկանի եղբայրը Աւետին, քարեպաշտ եւ երկինած մարդ մը, Հոյանոսայի մէջ հանդիպեցաւ Մատքէոս Դուիրին, որ ձեռնարկած էր տապագործեան, եւ տառերու խումբ մը շինած էր երեք տեսակ՝ մկանգիր, գիշազիր եւ ծաղկագիր։ Ակսած էր տպել «Ցիսուս Որդին», քայլ չէր վերջացուցած զայն, այլ բերած էր մինչեւ «Հոսուտովանիմ»ը. պարտքերու մէջ մինացած, հառած էր նեանիք աւարտին, որովհետեւ ինչ քանի որ ձեռնարկած էր պարտքով եղած էր։ Պարտաւէ-

թերը մահուան ժամուն իր շուրջ հաւաքուելով պարտքերը պահանջած էին, իսկ ան չկարենալով վնարել՝ ձեռք երկարած էր Վարդապախտին եգոր, որոնց անունը Աւետին էր։ Այս ալ իր բոլոր ինչքները տուած էր պարտաւէրերուն, եւ տպարանն ալ ենքարկած էր անոնց, մինչեւ պարտքերուն ու տոկոսներուն վնարումը։ Այս բոլորէն եսի գրած էր իր եգոր Ուկան Վարդապախտին, որպէսի գար եւ տպարական գործը յառաջացնէր։ Խոկ ինք ձեռնարկած էր շինելու միջակ գիրքը, որով տրպւցան ժամագիրք, շարակնոց, Աստածաշունչ եւ ուրիշ զիրքեր։ Ուկան Յակոբ Զուղացեցին հրամանունը եւ յանձնարարութեամբ էցիմանենէն ելելով բազմաթիւ չարչարանիքներէ եսի հասաւ տպարան, ուր Կաքողիկոսին հրամանով Շարակնոցը կը տպուէր։ Այդ գործը բերուած էր մինչեւ «Համբարձաւ»ը, Ուկանի աշակերտ Կաքապետ Վարդապախտի ձեռքով։ Երբ Ուկան ժամանեց, ձեռնարկեց նօտրգիր շինելու՝ Աստուածաշունչին աւելցուց, կարգառելով զայն ըստ լատինական Աստուածաշունչին։ գրուիներու եւ տուներու բաժնեց, ինչպէս կ'երեւի անոնց կողմէ տրպած Աստուածաշունչին։ նաեւ բռվանդակ Աստուածաշունչը ամբողջացուց, առնելով լատինականէն, ինչպէս որ մէր մօտ միայն աւետարաններու մէջ կ'երեւի։ Թարգմանեց Յեսուսի Որդիին Սիրաքի Գիրքը ամբողջութեամբ, որովհետեւ թէպէտ մենք ունինք, սակայն լման չէր, այլ՝ պակասաւոր եւ համառու։ Թարգմանեց նաեւ նզրասի Դ. Գիրքը, որ մէր մօտ պակասաւոր էր, իսկ Աստուածաշունչին մէջ չկար։ Լատինաց Աստուածաշունչին ցանկն ալ քարգմանեց, որպէսի ըն-

քերցողը դիւրաւ գտնէ իր փնտուածը, որովհետեւ բոլորը երկուէսկան համարով շարայարուած են, այսինքն զուլխներու եւ ենթագունիներու, որպէսզի եթէ մէկը բան մը փնտուէ, կառենաւ բառին առաջին օրով գտնել: Ցանկը այբբենական կարգով դրաւած է, եւ բառին եեւ կը գտնէ թէ ո՞ր գրքերուն մէջ կը գրուիրի այդ խօսքը կամ բառը. գիրքէն յետոյ կը գտնէ զուլչը, այսինքն թէ ժամի՞ներոք զիլսոն մէջ է, յետոյ կը գտնէ ենթագունիներուն թիւը, եւ աննցմով կը գտնէ իր փնտուածը առանց տարածուիս: Եթէ նոյն խօսքը նոյն այդ գրքին մէջ մէկ անօտամ հայ, մէկ անօտամ դրուած է ցանկին մէջ, եթէ երկու՝ երկու, եւ այսպէս շարունակարար, հնյալս նաև ուրի Աստուածային գիրքեր աւ, որոնք դրուած են նոյն տեղը: Աստեղմէ զատ ձեռնարկած է բառառանի թարգմանութեան, զոր իրենք (Լատիններ) կալէպինում կը հոչին, զոր մինչեւ դէ (Դա՞) տառը հասցուցած է: Եթէ Տէրը տայ որ կառենայ ամբողջացընել, շատ մեծ շտեմարան եւ զահծարան է ամէն գիտութեան, եւ միջոց մը՝ դէպի նշմարիտ հանճարը եւ զիտութիւնը: Ան դուռն է եւ բանալին բոլոր նուրը (Աստուածաշնչային) եւ Արտաքին գիրքերուն, որովհետեւ իրաքանչիւր բառ սահմանումով կը բացատրէ:

Նաև նաջու ժամուն կարդացուազ ընթերցուածներու տօնացոյցն ալ (Ցանկ) մտցուած Աստուածաշումչերէն ումանց մէջ զոր Ռսկան ընդօրի-

ֆր. Թրգմ. Արշեն Արգ. Այլազեան
Առաքել Դաւթիմեցի, «Պատմութիւն».

նակած էր, որով դժուար կ'ըլլար գտնել: Տեղ տեղ համարերուն թիւերը սխալ գրուած էին, եւ Տօնացոյցին մէջ տեղ տեղ գրչագրական սխալներ կային, մէկ թիւով շարուած էին, հետեւաքար դժուար կամ անկարելի կ'ըլլար գտնել: Խոկ Ռսկանի պատրաստածը երկու թիւով շարուած էր, որուն միջոցաւ փրենտազով շատով կը գտնէ: Մանաւանդ նախկիննեն մէջ գիրքերուն անունները եւ մասնաւորաքար թիւերը շրջուած էին: Ան շատ դժուարութեամբ գտնելով տեղերը եւ թիւերը կարգաւորեց. որտէսզի փնտուողին համար դիւրին ըլլայ: Տայց նաև շատ մը հայերէն զրքեր, քիսուոնէական Վարդապետութեան հետ կապ ունեցող, ընտիր աղօքները գորս ինք քարգմանած էր յատիներէնէն, նաև Խորհրդատետորը, Պարաւառմարը եւ Տոմարը, Մովսէս Խորենացիի «Աշխարհացոյց»ը, «Աղւանագիրք»ը: Ի փառս Սուրբ Երրորդութեան տանց նաև Նոր Պատմագիրք մը ուռուած Առաքել Վարդապետի կողմէ, զոր ոչ միայն տրապեց, այլ նաև անհմուտ գրչագիրներու եւ անոպայ ու բանասենդ մարդոց կատարած աղաւաղութեներն ու Ֆերականական սխալներն ալ սրբագրեց: Բայց Ծեղութիւններ կուեց եւ կը կը տակաւին նենգամիտներէ, եւ եպարտ իմաստակներէ. Եկեղեցականներէ ու աշխարհականներէ, մերձաւորներէ եւ անծանօթներէ. իսկ ամ չարչարանքները կրելով կ'ըսէ. Եթէ մարդոց հանոյ ըլլամ, Քրիստոսի ծառան չեմ:

ՈՍԿԱՆ ԵՐԵՒԱՆՑԻ